

հաւասարիքը յայտնել՝ այն կորովի ու վեհանձն պայքարին համար զոր ձեր քաջարի լրազիրը, կը մէկ Երևարագուշի հրաէն և զայն արտադրող բարբարս ուժի մէխին գէմ:

«Այդ աղնի Ֆրանսային մէջ, որ մեզի համար միշտ երկիրն է աղասութեան և արգարութեան, մեզի կազդարիչ է տեսնել լրազիր որ անկախ եւ անվեհներ, որ պատմութեան թիրուովին վրայ կը գամէ հակամարդկային բոլոր անիրառութեւնները, բոլոր ոճինները . եւ ո՞ր ոճիր ետք երբեք աւելի հնավայականորէն հրչային քան երեք հարիւր հազար Հայու սպառանումը եւ քան ամրող ցեղ մը ջնջելու այդ ծրագիրը զոր Սուլման Սպատիւ Համար դեռ կը շարունակէ գործադրել:

«Եթուատ ու աղնի պայքարը զոր ձեր լըրազիրը կը մէկ թթական բէժմին բանառութեան ու համար զէմ, մենք կը բարախուսէ, մեզ ու ամբանդէ մեր այն քան ու իմերիմ որբան անհաւասար ու ցաւաւին կուռին մէջ եւ զորոյալից յուզմունքով մըն է որ կը յայտննք ձեզի, ինչպէս եւ ձեր համալիր աշխատավիցներուն, Պ. Պ. Կոհէին, Փիքանին, Մալաթոյին. Մանիէւն, Բաևսանէւին եւ Քիեմանաոյին, մեր անսահման չսորհապարտութիւնը: »

Նմանապէս ժբանիի հայ ուսանուններն եւ ուսանողունինները նամակ մը զրկած էին Պ. Վուկանին, ինչպատճ «Դիրօչակ» իմբազգութիւնը, որուն ուղերձն մէկ քանի տող հաստարաւուկած էր «Օտոու» մէջ:



«Անի» Ընկերութիւններ

Հնկունցանք հրաւեր մը զոր. ի դիմաց Սույզայի Հայոց «Անի» ընկերութեան Պ. Պ. Վարդերին բրունգուլ, Գէորգ Թ. Հածի, Կարապետ Կայնա, Աստուածատոր Բրունգուլ, Աւետիս Բագրատունի, Օգոստիսս Թէղորովիչ, կ'ողզեն այդ ընկերութեան նախկին անդամներուն, որպէսզի ներկայ գանտօնին 1890 գեկանմբեր 19ին կատարուող ընդհանուր ժողովին եւ աշակցին այդ կազմալուծուած ընկերութիւնը վերակերպանացնելու:

Երբ ամէն կողմ ազգութեան, լիզուի և աղային սովորութեանց պահանձնան համար սուր պայքար մը կը մղուի, կ'ըսեն այդ մեր բրոնները իրենց սրբաչարժ հրաւերին մէջ, մեր միակ ընկերական հաստատութիւնն եղող

«Անի» ընկերութիւնը անդործութեան մատնուած է: Տեղւոյս արզէն խի փոքրաթիւ Հայերը իրենց մէջն մէկ քանի կարեւոր զէմք Փորանցներու գրաւդութիւնն ու ունենալով մասամբները անուիլիս ոչխարիներու հօսի մը պէս շուարած՝ իրենց ազգային առանձնայացած կութիւնները կամաց կամաց կորանցներու վիճակի մը մէջ կը գտնուին: Ի նկատի ունենալով այս ամենը, ստիպողական պահանջք կը ներկայանայ, միտեղ հաւաքել Պուրովինացի եւ շրջականներու մէջ գանուած այն ամէն Հայերը որոնք ազգը իր այս անհնախանձելի վիճակին ազատաելու կարողութիւնն եւ պարտականութիւնն ունին: »

Կը յուսանիք որ Պուրովինացի Հայութիւնը անտարեր պիտի չինայ այս կոչին և անին» ընկերութիւնը պիտի վերսկսի նորէն գործել: Ընկերութեան անդամ գրուելու համար պէտք է սկզբէն 2 փորորին վճարել եւ ամսական ամենաքիչը՝ 50 քրայցըրը: Հասցէ:

Armenischer Verein «Ան» Suezava



Ա Գ Ո Շ Ա Կ Ե Ա Խ Ա Վ

Դ Բ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ի Բ

Նոյեմբեր 16ին, Տր. Պելք, գերման երկրախոյզը, երգուումէն կը զրկէր «Թթանֆուրթը» Զայթունկ»ին հեռազիրմը որոր կ'իմացընէր թէ նոյ. Ենի հարիւրի չափ յեղափականներ ուսուական երգաներով զիւտած, ուսուած թուրք սահմանագլուխը կ'անցնին, նասաւակ ունենալով «հայկական թագաւորութիւն» մը հիմնել Տալուրիկի բարձունքներուն վրայց, բայց Ալաշկերտ մօս Քիրաբերուն վրայ կը յարձակին, կը սպաննեն Տերիշը աղու անուած փուրա պետք եւ ուրիշ Քիրաբեր, մինչեւ որ Ալաշկերտ քայլամարդ կը հասնի հնական զննուորներով եւ սուսիկաններով, ութ ժամ կուի տեղի կ'անենայ, երկու կողմէն բաւական մարդ կը մեռնի, իրիկուան զէմ ձեկելազօքը կուզայ, եւ ասպասակները հարաւային լեռները կը փախչին. խամարին միւս մասը, սահմանալլիւէն աշովին՝ ուսուական զիւզի մը մէջ կը պատէր յաջորդ գուշան: Քիրաբերը կ'ուղեն իրենց պետին մահուանը վը-